

-1181

1181

ՎԱԹՈՈՒՆԱՄԵԱԿ

(1866—1926)

ԳԱԼՖԱՅԻՆ ԱՂՋԱԿԱՑ ՈՐԲԱՆՈՑԻ

ԽԱՍԳԻՒԴ

362
4 - 23

W MAR 2010
86140

362
4-23


ՎԱԹՍՈՒՆԱՄԵԱԿ

(1866—1926)

ԳԱԼՖԱՆԻ Աշակեան Որբանոցի
Խ. Ա. Ս Գ Ի Ւ Ղ

200
1181
5081





13 MAR 2013


43.257



Խւղանկար Քյոյ Մարիամ Քեռէեանի

ՍՐՅՈՒՀԻ ՄՈՅԵՐՈՒԹԵՍ ԳԱԼՅԱՅԵԱՆ

1822 - 1889



818 - 97

ՎԱԹՍՈՒՆԱՄԵԱԿ

(1866 - 1926)

ԳԱԼՅԱՅԵԱՆ ԱՂՋԿԱՆՑ ՈՐԲԱՆՈՑԻ, ԽԱՍԳԻՒՂ

ՀԻՄՆ Ա. ՐԿՈՒԹԻՒՆ

ՍՐՅՈՒՀԻ ՄԱՅՐԱՊԵՏ ԳԱԼՅԱՅԵԱՆ

Բեղուն մտքի մը՝ հաւատքով պարարտ, զգայուն, միանցամայն և կորովի հոգիի մը մէջ նետած մէկ դաղափարին պառողն է Գալֆաեան Որբանոցը :

Սրբուհի Մայրապետ Գալֆաեան 1822 Փետրվ. 17 ին ծնած, Բալուցի համեստ ընտանիքի մը աղջիկն է։ Արդէն քառասուն երեք տարեկան է երր կը հանդիպինք իրեն Խառ-Գիւղ։

19րդ դարուն թրքահայերու մէջ «Մարապետ» անունը կը կրեն, մասնաւորաբար Պոլսոյ մօտակայ զաւառներուն մէջ, այն ցանցառ թիւով, ընդհանրապէս տարիքնին առած աղջիկները՝ որոնք ուեէ պատճառով որոշած են չամռանաւալ, իրենց այդ որոշումը զիացուցած են իրենց շրջանակին, հնաձև պարզ վերաբկու մը կը հագնին, դլուխնին քոզ կը կապեն, թերեւս իրենց ապրուստը իրենք կը հոգան իրենց աշխատութիւնով և միւս հայ կիներէն կը տարբերին անով միայն որ աւելի յաճախ եկեղեցի կամ ուխտի կ'երթան։ Տեսականորէն անոնք իրենց կուսական կեանքը ինքնարեաբար Յիսուսի նուիրած են, գործնականին մէջ՝ պարկեշտ ամուրի աղջիկէ մը չեն տարբերիր։

Ասոնցմէ էր Սրբուհի Գալֆաեան, գեղադէմ և գործունեայ: Ասեղնազործութեան վարպետ՝ անիկա Խաս-Գիւղ հաստատուած էր, ուր ձեռագործի պղտիկ աշխատանոց մը ունէր և առով իր ապրուստը և աւելին ալ կը վաստիեր: Այդ թուականներուն այնքան յարգի տիվալ և սրմալը բանուածներու համար անուանի արուեստագիտուհի՝ Սրբուհի Գալֆաեան Հայ և օտարազգի մեծատուններու հետ չփման մէջ դանուած է: Ընկերանալով Եռուստիեան գերգաստանին, անիկա քանիցս այցելած է Եղիպտոս, Իտալիա և Երուսաղէմ ալ ուխտի գացած է: Թէև անուս, սակայն լեզուանի կին մըն էր, վառվուն միանգամայն և կրօնասէր. գիտէին որ ուխտած էր չամուսնանալ, գլուխը քօղ ունէր, մէկ բառով «Մարագետ» էր և Ազաթօններու հետ իր աղգականութեան բերմամբ ալ ծանօթ և սիրուած գէմք մըն էր Խաս-Գիւղի մէջ:

Կարապետ Վարդապետ Շահնազարեանց, ուռասհայ կղերականը, իր լուսամիտ ոգիին համար եջմիածինէն հեռացած, Եւրոպա պաշտօնավարած, հեռուէն հեռու 1848ի Ֆրանսայի աղատական բոնկումէն Պոլսոյ հայութեան վրայ իյնող կայծերէն մին է. մէկը անոնցմէ՝ որ մինչեւ այն ատենաները զուտ արեւելքցի թրքահայը արթնցուցին Եւրոպական մշակոյթի տարբերը ճանչցնելով անոր:

Հոս կը զնեմք այս վարդապետին և Սրբուհի Մայրապետին առաջին հանդիպումը, ինչպէս որ կը պատմէ գէպին գրեթէ ժամանակակից Գրիգոր Մարգարեան իր «Կենսագրութիւն Սրբուհի Մայրապետ Գալֆաեանի» աշուն գրքոյկին մէջ:

1865ին ամառը, «Յօլեռային Տարին», Պոլսոյ ամէն կողմը և Խաս-Գիւղ ալ ահազին թշուառութիւն կար, և մահերու շատութենէն հոս հոն, տառապէս փողոցը մնացած մանուկներ կը գտնուին:

«Ճիշտ այս միջոցին էր որ, ողբացեալ Կարապետ վարդապետ Շահնազարեանց, իւր հիւանդութեան պատճառաւ

«Եւրոպայէն վերադառնալով՝ ի Խասգիւղ հիւր կը գանուէր «Արծրունի Տ. Գէորգ Աւագ քահանայի տունը:

«Սրբուհի Մայրապետ օր մը այցելութեան կ'երթայ այն «մեծանուն եկեղեցականին, որու մօտ կը գտնուէր նոյն պահուն՝ թաղին քարոզիչ Տ. Ներսէս Եպիսկոպոս Վարժապետեան: Արծրունի զ'մայրապետ կը ներկայացնէ Շահնազարեանց վարդապետի որ հետաքրքրութեամբ լսելէ յետոյ Շնորա կինաց այլ և այլ պարագաները և տեսնելով նորա «աշխայցն ու անձնութրութեան պատրաստակամ ողին, կը դառնայ կ'ըսէ անոր:

«—Զեր ուխտն ու անձնութրացութիւն գովելի են արգարք: Միայն թէ Եւրոպայի մէջ Մայրապետներն աւելի պործնական և աւելի մարգասիրական եղանակաւ կ'ապացուցաննեն իրենց նուիրական կոչումը: Անսնը որբեր ու հիւանդներ կը խնամնն, տղայ կը գաստիարակեն, թշուառներ որոնելով՝ նոցա արտասուրը կը սրբեն և այս պատճառաւ իրաւամբ կը կոչուին «Գթութեան Քոյլեր». ինչո՞ւ զուուք ալ չէք հետեւիր անոնց օրինակին: Տեսէ՛ք, քոլենան «ո՛րքան աւերտմներ գործած է և ո՛րչափ թշուառներ կան ձեր ամէն մէկ քայլին տոջեւ, կարօտ մայրական խնամոց և անձնուէր հոգածութեան: Դասեպնդուեցէք ուրեմն, գործի առկոէ՛ք, ապաւինելով յիսուուած և հաւատք ունենալով Աղողին բարեւորսութեան վրայ:»

«—Հա՛յր Սուրբ, կը պատասխանէ Սրբուհի Մայրապետ, ուսում չունիմ որ տղայ գաստիարակեմ, հարստացութիւն չունիմ որ նիւթեական մեծ օգնութիւն մը ընեմ, բայց ինչ որ պարզեւած է ինձ Աստուած — բարի կամք ու առողջութիւն — սիրայօժար կը նուիրեմ սիրելի Աղքիս անտէր որբոց, ձեռքու խղճիա վրայ, հաս, հանգիստաւորապէս ուխտելով Զեր երեք սուրբ հայրենուղ առջեւ, մինչեւ մահս խոսամանս հաւատարիմ մնալ:

«Այս պատմական տեսակցութենէն և այս հանդիսաւոր ռուխտէն անմիջապէս յետոյ՝ Սրբուհի Մայրապետ իրեն նշանաբան առնելով՝ «Մեծ ես դու, Տէ՛ր, և առնես սքանչելիս և Դու միայն ես Սոստուած» հոգեշունչ խօսքն՝ խկոյն գործի կը ձեռնարկէ։

«Ճասն և հինգ օրուան մէջ 2—10 տարեկան, 17 բացարձակապէս անտէրունջ որբ աղջիկներ կը ժողվէ իր տան մէջ, որոնց չարան Զբքսալընի թաղը՝ ախոսի մը մէջէն, եօթը Ս. Ստեփանոս Եկեղեցւոյ սանդուխներուն վրայէն և մնացեալները՝ Մայրաքաղաքիս զանազան կողմերէն հաւաքածած էր։»

Սրբուհի Մայրապետ իր կոչումը դտած էր։

Բնական էր սակայն որ քիչ ատենէն մայրապետը այս զործին յատկացուցած իր բոլոր խնայողութիւնները, 200 սովիի չափ, հաստցնէ, և ստիպուի զիմելու իր խորհրդատուններուն։

Խաղիւղի հոգեւորականները և Թաղական Խորհուրդը, միշտ բնթացք տալով Շահնարարեան Վարդապետի գաղափարին, կ'որոշեն մայրապետական միաբանութեան մը պիտակին տակ հանրային հաստատութեան մը զոյնը տալ Սրբուհի Մայրապետի ձեռնարկին։

Իր որբերուն համար գրամ կարենալ հաւաքելու համար անոնք Սրբուհի Մայրապետին կուտան վկայագիր - արտօնագիր մը՝ որ միեւնոյն ատեն Քոյրերու միաբանութեան մը սաղմնային ծրագիրը կը պարունակէ։ Օրուան Պատրիարքը, Թաքթաքեան Պօղոս Սրբազն, յօժարակամ կը վաւերացընէ այդ գրութիւնը։ Ահաւասիկ նոյն արտօնագրին կցուած իր տողերը։

«Հաստատեմ եւ վաւերացնեմ զ'մայրապետական միաբանութիւն ի մէջ Ազգիս վկարգեալն յանուն վաստառո Տօնի Առենօրհնեալ Ս. Սուտուածածի Կուսին Մարիամու երից ամաց ընծայ-

ման, եւ մաղրեմ ի Տեառնէ զ'հաստատութիւն նորին եւ զեւողուրիւն ի փառ Սրբոյ Եկեղեցւոյ Քիստուի։

Ի Յ Սեպտ. 1866 Կ. Պոլիս
Ի Պատրիարքարան Հայոց

Պատրիարք Կ. Պոլսոյ
ՊՈՂՈՍ ԱՐԳԵՊԻՍԿՈՊՈՍ

Ահա այսպէս Սուրբ Աստուածածնայ անուան նուիրուած Գալֆահան Որբանոցը, որոյ պաշտօնական բացումը կը կատարուի 21 Նոյ. 1866ին Սանտարձի փողոց Մայրապետին սեպհական տան մէջ, եւ զայն կանգուն պահելու միջոցը, Քոյրերու Միաբանութիւն մը, զոնէ գաղափարով, միաժամանակ կը ծնէին։



1866 - 1889

Սրբուհի Մայրապետի 24 տարիներու ընթացքին ցոյց տուած գործունէութիւնը՝ կորովը, իր հիմնած հաստատութեան համար տածած անձնազոհութեան ողին և կրայոդնութիւնը, զինքը խսկապէս բարձր նկարագրի տէր Տիպար կոնջ մը աստիճանին կը բարձրացնէն :

Ամիկա չէր անոնցմէ որ հոգեկան յուզումի մը վայրկենական ազդեցութեան տակ ազնիւ գործի մը կը լըծւին, քիչ ատենէն ձանձրանալու և յուսալքուելու համար իրաւ իր հիմնարկութեան շուրջ օրուան Ազգ՝ իշխանութիւնները ամէն բարոյական աջակցութիւն չեն զլացած իրեն, սակայն հարկ է նաև աչքի առջև բերել այդ թուականներուն մեր մէջ կանանց ունեցած դիրքը, իրենց համար նշանակուած գործունէութեան սահմանը և տիրող մտայնութիւնը :

Սրբուհի Մայրապետ, այդ անուս կինը, որ հազիւ իր ստորագրութիւնը դնել միայն սորված էր, դիտցաւ տանիւ իր գործին ամբողջ պատասխանատուութիւնը :

Բոլոր այս շրջանին անիկա անդուլ անզադար կը գործէ։ 1870ին կը յաջողի կայսերական նպաստ մը, օրական $7\frac{1}{2}$ քաշ միտ և 15 քաշ հաց ապահովել իր Որբանոցին։

Կառավարական այս նպաստը կամ անոր փոխարժէքը անխափան տրուած է Հաստատութեան մինչև 1922, միայն 3 տարուան ընդմիջումով մը։

1871ին՝ ան կը յաջողի հանրային հանդանակութեան մը արդիւնքով գնել, Որբանոցի արդի շնչքին տեղը դանուող

Տաքէսեաններու տունը՝ որ այդ թուականին արդէն իսկ գրեթէ հարիւր տարուան պատկառելի հնութիւն մը ունէր։ Սիրուն աւանդավէպ մը կայ այս շնչքին չուրջ(*)։

Գնում և նորոգութիւն իրեն 1200 լիրայի չափ կ'արժեն և նոյն տարին հոն կը փոխագրուի իր 23 որբերով։

Միեւնոյն ատեն ան կը յաջողի նոր շնչքը իրը բարեսիրական հաստատութիւն ամէն տեսակ տուրքէ ազատ արձանագրել տալ :

Քիչ յևոյ եղիպատցի բարեկործ իշխանուհի Զէյնէպի շնորհիւ կը տիրանայ իր ծննդավայր Գարթալի մէջ, պատիկ ամարանոցի մը, ուր առվորութիւն ըրած էր օգափոխութեան ասնիւ իր սաները։

(*) Կը պատմուի թէ, Տաքէսեանց ամիրայական տան հիմնադիրը Տաքէս, գեռ պարզ հացագործ մը եղած ատեն, Սուլթան Սէլիմ Գ. (1789-1808)ի ժամանակ վեզիրութեան բարձրացած Զալպար Հիւսէյին բաշայի շնորհազորկ եղած մէկ միջոցին իրեն նիւթական օժանդակութիւն մը ընելով բաշային երախտազիառութիւնը կը շահի։

Երբ Հիւսէյին բաշա կրտին պատի կ'արժանանայ՝ կը կանչէ Տաքէսը ու զինքը իր սարաֆը կը կարգէ։ Տաքէս այդ միջոցին պատրաստուած էր հայրենիք զառնալու եւ պանդիստութեան մէջ կարօցած իր ընտանիքը տեսներու։

Բաշան տեղեակ այս պարագաներուն գաղտնապէս հայ ամիրաններու այն ատենուան բնակավայր Խասպիւի մէջ հիմակուան Որբանոցին տեղը գտնուող տունը գնելով Տաքէսի անուան արձանագրել կուտայ։ Միեւնոյն ատեն ան նորին Տաքէսէն զալպար՝ անոր ընտանիքը զաւառէն բերել տարով նոյն տան մէջ իր բնակեցնէ։

Օր մըն ալ կը կանչէ Տաքէսը ու կ'ըսէ. «Փեզի կը վայլէ որ Խասպիւ բնակիս, եկու երթանը բեզի համար բնակարան մը զատենը. եւ կ'առաջնորդէ զինքը ճիշտ այն տունը ուր արգէն կը բնակէր Տաքէսի ընտանիքը։ Տաքէս տան մատենարուն՝ ներան կանանց մայներ կ'առնէ եւ ուշադիր նամենքամի օրէնքներուն՝ չի ուզեր բակէն ներս մանել, բաշանակայն կ'ստիպէ եւ մեծ կ'ըլլայ Տաքէսին զարմանը եւ յուզումը երբ իր իսկ կինը եւ զաւակները գէմը կ'եղին։ Նոյն ատեն բաշան Տաքէսին կուտայ իր անուան արձանագրուած տան սեպհականութեան թուղթը։

Որբուհիներու թիւը իր կենդանութեան երբեք 25 է աւելի եղած չէ։ Արբուհի Մայրապետ հաշուագէտ և հեռաւոս կին՝ իր Որբանոցին ընթացիկ պէտքերը հոգալէ զատ միշտ աչքի առջև ունեցած է անոր ապագան ապահովելու հարցը, և երբեք իրեն տրուած միջոցներէն դուրս երած չէ։

Երկու խանութներ այդ շրջանին զնուած, կը մնան ցարդ միակ անշարժ գոյքը Որբանոցին։ Երկու երեք փոքր կալուածներ եւս ժամանակի հոլովումով հիմա բոլորովին կորսուած են Որբանոցին համար։ Մեծագումար նուէր չէ ստացած անիկա։ Յիշատակուած գումարներուն մէջ կը գրտնենք մէկ անգամ միայն 300 ոսկիի կայսերական նուէր մը։

Հայ ընտանիքներ չէին մերժեր իրենց օգնութիւնը երբ մայրապետր իրենց կը դիմէր։ շատ ալ չէին հետաքրքրուէր անկայն իրմով։ Շատերու համար ալ կարծես անիկա անհատական ձեռներկ մըն էր, որ թէե աղդին համար օգտակար՝ բայց վերջապէս «մարապետ»ին ալ ապրուստը հանելու միջոց մըն էր։

Սկիզբները, Սրբուհի Մայրապետ իր արդէն ունեցած ձեռագործի աշխատանոցին ամբողջ շահը յատկացուցած էր այս գործին, և բաւական տարիներ աշխատանոց և որբանոց միատեղ քալած են, մինչեւ «սրբալը» բանուածներու և «թէլփէչէ»ի նորաձեւութենէ իյնալը, որով և հաստատութեան եկամուտի կարեւոր մէկ աղքիւրը ցամքած է։

Իր նոյնութեան մէջ կուտանք հաստատութեան առաջն տարուան, 1866ի, մատակարարութեան հաշիւը, քաղաքած այն ատենէն իսկ կանոնաւոր ձեռքով գրուած տետրակեներէ։ (Տեսնել վիճակագրական մասին մէջ։)

Առջի մէկ օրէն սակայն պզտիկներու կրթութեան ալ հոգ կը տարուի և այցելու գասատուներու ձեռքով կ'աւանդուին նախնական վարժարանի մը յատուկ գիտելիքները։

1876ին Սրբուհի Մայրապետ արդէն տասը տարուան փորձառութիւն մը ունի և Անիկա ուխտի գացած է կջախածին և Ս. Կաթողիկոսէն օրհնուած, իր գործունէութիւնով գրէթէ հանրային դէմք մըն է և իր հիմնարկութիւնն ալ սկսած է իր որոշ տեղը ունենաւ Պոլստահայ կեանքին մէջ։ Գալքաեան որբանոցը որոշ սանիկով մը օժտուած քանի մը հազար լիրայի գոյք ներկայացնող հաստատութիւնն մ'է։

Այդ թուականներուն այցելուններու տետրին մէջ կ'երեւին ոչ միայն իրիմեան Հայրիկի, իղմիրլեան վարդապետի, Տէմիրճիպաշեան Եղիայի պէս դժուարահաճներու վկայութիւնը, այլ շատ մ'ալ Խուսահայեր, ինչպէս Թափայէլ Պատկանիան, երաժիշտ կարամուրզա, մանկավարժ Տիկին Մատակեան և այլ բանքէտ անձնաւորութիւններ՝ հնն զովեստ միայն ունին Որբանոցի ընթացքին և հիացում Սրբուհի Մայրապետին վրայ։

Նոյն տարին Մայրապետին հին խորհրդականները՝ Ներսէս Եպիփակ, Վարժապետեան՝ այն ատեն Պատրիարք, և Ստեփան բաշա Արաւանեան՝ Ապդ. իշխանութենէն վաւերացուած կտակագիր մը կը պատրաստեն, որով Սրբուհի Մայրապետ «Լուսաւորչական Սուրբ Աթոռոյն հարազատ Ազգին ընդհանրութեան» կը նուիրէ իր հաստատութիւնը։

1876 Փետր. 12 թուականը կրող այս կտակագրին ամէնէն էական և շահեկան մասը կը կազմէ «Որբասէր ընկերուհիններու գլուխը»։

Հոն կտակը խմբագրողները կը ջանան տասը տարի առաջ Սրբուհի Մայրապետին տրուած վկայականին առթիւ յղացուած Մայրապետական Միաբանութեան մը գաղափարը ընդունելու։

Այդ կտակին մէջ «Բոյր»երու, որ օրիորդ կամ այրի Տիկիններէ կրնայ ընտրուիլ, անոնց ուխտին, անոնցմէ կազմուած ժողովի մը, մայրապետական ընտրութեան, ընդ-

հանուր կարգուսարքին, են.ի վրայ մանրամասնութիւններ կան:

Ազգուած եւրոպական նմանօրինակ հաստատութիւններու օրինակէն, Ներսէս Պատրիարքի և Ստեփան բաշայի նպատակն էր Որբանոցին մնայուն և անմիջական տէր մարմին մը ստեղծելով Հաստատութեան առադան ամուր հիմերու վրայ դնել:

Գաղափարը նոր էր մեր մէջ՝ թուրքիոյ Յոյն և Հայ հասարակութիւններու ծոցին մէջ կային վանքեր ու միաբանութիւններ, բայց կրօնաւորուհի կամ Քոյրերու Միաբանութիւններ գրեթէ չկային:

Արդարեւ, Պոլոսյ մէջ Անտոն Հասուն վարգապետն էր միայն որ 1843ին, Բարիլ երթարով մայրապետանալու նպատակով Պոլիս եկած երկու էնկիւրեցի կաթոլիկ հայ օրիորդներ համոզած է որ հոս նման և հիմնած է միաբանութիւն մը զոր վերջէն ալ, իր Կաթողիկոս—Պատրիարքութեան օրերուն, ճիշդ այս թուականներուն, իր մասնաւոր հոգածութեան առարկան բրած է: Ատիլա «Անարատ Յղութեան Քոյրերու» Հայ Կաթոլիկ միաբանութիւնն է՝ որ նուիրուած է աղջիկներու կրթութեան գործին: Անոնց Մայր Տունը կը գըտնուի Բերա, Սադրզ Աղաճ, Ասոնք 1915էն առաջ 30ի չափազարցներ ունելին դաւառը և կովկաս և իրենց թիւն ալ 80էն աւելի էր:

Սրբուհի Մայրապետին և իր խորհրդականներուն այս գեղեցիկ ծրագիրները սակայն իրենց կենդանութեան չկրցան իրականանալ, և ատիկա թերեւո իրենց ամէնէն ծանր յուսախարսութիւնը եղած ըլլայ:

Արդարեւ, տարիներու ընթացքին, նախապէս մեր լիշած «մարգապետ»ներու դասակարգէն շարք մը՝ ատեն ատեն եկած են աշխատակցիլ Սրբուհի Մայրապետին: Ասոնցմէ շատերը ուամիկ կիներ, զորկ ու է մասնաւոր արժանիքէ, չեն կը բ-

ցած որոշ գեր մը խաղալ Որբանոցին շուրջ, չեն կապուած անոր և թողած հեռացած են:

Սրբուհի Մայրապետ սակայն վհատիլ չէր գիտեր: Յորչափ ողջ էր, ան կը վարէր որբանոցը առանձին: 1889 Մայիսին իր շաքարախտը կը ծանրանայ և անկողին կ'իյնայ:

Իր մահուան մօտ, առ ի չգոյէ նախատեսուած «Որբանէր լընկերուհի»ներու մարմինի մը, Աշգաւան Պատրիարք Սրբուհի Մօր փափաքին համեմատ՝ իրեն տեղակալ և յաջորդ կը կարգէ երանուհի Յովհաննէսեանը, որ որբանոցին մէջ մէծցած աղջիկ մ'էր:

Սրբուհի Մայրապետի յուղարկաւորութիւնը 1889 Յուլիս 9ին՝ ազգային գէպքի մը հանգամանքը կ'առնէ և սուզի և գնահատումի մեծ ցոյցերու մէջ իր կամքին համաձայն իր մարմինը կ'ամփոփուի Որբանոցի պարտէղին մէկ անկիւնը այդ նպատակով և 2—3 օրուան մէջ հապճեպով շինուած փոքր մատուռի մը մէջ: Տարիներ յետոյ միայն՝ 1904ին Որբանոցի վերածնութեան առաջին օրերուն իսկ՝ Տիկնանց Խնամակալութեան առաջին մտածումը կ'ըլլայ՝ վայելուչ տապանաքարով մը ծածկել այս պատուական կնոջ գերեզմանը(*):

(*) Սրբուհի Մայրապետի կենսագրական գիծերուն վրայ հարկ չենք տեսներ ծանրանալու, բանի կայ Գրիգոր Մարգարեանի նոյն նիւթին վրայ վերեւ յիշուած եւ 1892ին տապուած զրոյիը:



1889—1902

ԵՐԱՆՈՒՀԻՄ ՄԱՅՐԱՊԵՏ ՅՈՎԼԱՆՆՀԱԵԱՆ

Որբանոցին նոր Մայրը, Երանուհի Մայրապետ, հիմնադիր մօր բարոյական և հոգեկան յատկութիւնները ունենալէ շատ հեռու էր։ Անիկա այդ պաշտօնին կանչուած էր առ ի չորոյէ լաւաղոյնի մը, և թէև սկիզբները երբ տակաւին թարմ էր Սրբուհի Մայրապետին յիշատակվը, ըլլայ Հաստատութենին ներս, ըլլայ հանրութեան մօտ, Երանուհի Մայրը բաւական օգտակար գործունէութիւն մը ցոյց տուած է։ սակայն, զի՞նքը և իր գործը ճանչցողի մը խօսքերով, իր «քիչ մը անխորհուրդ գործելակերպը, շրջահայեցութեան պակասը և իր գիրքին ու ստանձնած պաշտօնին փափկութեան և կարեւորութեան, մանաւանդ պատշաճութեան օրէնքներու նկատմամբ ցոյց տուած անտարբերութիւնը» աչքի կը զարնեն։ Վնասակար գեր ունեցած է նաև Սրբուհի Մայրապետի քեառրդի և քարտուղար Խաչիկ Քիւլահլեան, որ Որբանոցին փեսայանալով սկսած է հօն բնակիլ և բոլորովին ինքնաղլուխ և քմահաճ ընթացք մը բանել Հաստատութեան մէջ։ Ու մի քանի տարիէն հիմնովին կը խանգարի Որբանոցին ներքին կարգն ու սարքը և կը խախտի վարկը հանրութեան մօտ։

1899ին Որբանոցին մէջ կը տօնուի Հաստատութեան քաննեկինգամեակը, օրուան Պատրիարքին նախագահութեան տակ։ Ճառակ կը խօսուին հիմնադիր մայրապետին յիշատակը պանծացնող և այդ առթիւ ալ Տիար Գրիգոր Մարգարեան կը հրատարակէ վերև ակնարկուած Սրբուհի Մայրապետին համառօտ կենսագրութիւնը, որուն կցուած է նաև իր կտակաղըին պատճէնը։ Այս ամէնը պահ մը հանրութեան ուշադրութիւնը կը գարճան այնքան ուժուած է այլուած կամաց պահանջանական վարչութեան վրայ։

1896ի տխուր գէպքերու ատեն Որբանոցը տակաւին բաւական հմայք և բարոյական գիրք ունիւ Խասզիւղի արհաւերքի օրերուն 2—300 հոգի կը լեցուին Հաստատութեան շրջափակին մէջ, տպաւինելով անոր գթութեան յարկ մը և «Պէրաթլը» Հաստատութիւն մը ըլլալուն և կը մնան հօն 8 օրի չափ։ Իրաւ ալ ոչ ոք կը համարձակի Որբանոցը կամ հոն պատսպարզները նեղելու։

Օրմանեանի պատրիարքութեան առաջին տարիներուն սակայն ալ Որբանոցին վիճակը անտանելի գարձած է։ Կանոնաւոր տօմար և արձանագրութիւններ կը դադրին։ Խըզճամիտ պաշտօնեաններ՝ որպիսին էր Ռէթէոս Թագէոսիւն «Հայկաբանը»(*), որ շատ կանուխէն Որբանոցին կրթական հոգը ստանձնած էր, կը թողուն կը հեռանան։

Որբերու թիւը կը պակսի, կրթականին հետ անոնց տըրուած խնամքը և սնունդը անբաւական չափի մը կ'իջնեն։ Ներքին քայլայտմին հետ նպաստներն ալ մնծապէս կը պակսին։ Ի զուր «գանձանակձին» գոնէ զուռ կը զարնէ և սրճարաններու առջև կը սըլըքտկայ։ պարապ տեղը Երանուհի մայրապետ օրն ի բուն չուկան և տունները կը պտտկի նսկասի ակնկալութիւնով։ Ակներե է որ Մայրապետ ինքն իր գլխուն ձգուած անկարող է այլեւս կանգուն պահելու Սրբուհի Մայրապետին հիմնած գործը։

1898ին առաջին այցելութենէ մը յետոյ Օրմանեան Սըրբազն, Որբանոցի հին համակիրներէն, Առլանեան Ստեփան Փաշայէ կը խնդրէ հոգատար և տեսակ մը խնամակալ ըլլալ Հաստատութեան։ Միկնոյն ատեն ան կը ջանայ ծանօթ և ազգեցիկ Տիկիններ Որբանոցով հետաքրքրել և Տիկնոնց ինամակալութիւն մը կազմել։

(*) «Պատուիլիներէն» պարժապետ եւ մինչեւ այս օրուան ուղացիչի բարեշրջման գծին վրայ միջին դիբ մ'են սա «հայկաբանները» որոնցմէ էր այս բարեմիտ ծերունին որ 43 տարի պաշտօնավարած է Որբանոցին մէջ։

Դիւրին է գուշակել Ստեփան բաշայի զգացումները : Ինք
որ առաջի օրէն աեւսած էր Սրբուհի Մայրապետին անձին ու
ձեւնարկին ներկայացուցած կարելիութիւնները , ջանացած
էր զանոնք ազգին օգտին յատկացնել , ծրագրած էր Տօւր դէ
Charitéներու նման «Որբասէր Քոյրեր»ու Միարանութիւն
մը . հիմա երեսուն և աւելի տարիներու գործին քայլայումը
կը տեսնէր :

Գրիթէ տարի մը , ան երեմակի այցելած է Որբանոց ,
նօթաղբած և հրահանգներ ձգած է հոն՝ որոնք չեն գործադ-
րուած . յուսահատ ան ալ լրած է իր ա՛յնքան սիրած Հաս-
տառութիւնը :

1902ին Որբանոցին վիճակը գայթակղութեան մը հա-
մեմառութիւնները առնել սկսած էր :

Միակ իրողութիւն մը բաւական է անոր նիւթական
և բարյական ինկածութեան աստիճանը պատկերացնելու :
1902 Մայիս 10ին Օրմանեան Պատրիարք պաշտօն կուտայ
իր զիւանապետ թելեան և խաչատութեան էֆէնտիներուն՝
իր անունով ձեռք առնելու Գալֆաեան Որբանոցի մատա-
կարառութիւնը : Այդ օրը մայրապետական մատանին, որ Սըր-
բուհի Մայրապետին անձնական մատանին է , և կուկով՝
Որբանոցի Մօր պաշտօնին նշանակ՝ անոնք յոյն սարաֆի մը
քով տոկոսով փոխ առնուած 5 սուկիի փոխարէն իբր զրաւ
ձգուած կը գտնին :

Բարթող էֆ . թէլեան , որ անշուշտ գիտէր թէ արքու-
նական տարեգրութիւններու մէջ իսկ մէկէ աւելի ան-
գամներ ճգնաժամերու միջոցին , արժէքաւոր թա-
գեր զրաւի զրուած են , սակայն բնականէն հեղնով
և ի հարկին կծու զիւաղութիւններ ընելու ալ կա-
րող ով գիտէ ի՞նչ բառերով ցնցած է Երանուհի Մայրը՝ որ
քիչ յետոյ կաթուածահար՝ կը զադրի Որբանոցի վարչութեան
մէջ ձայն ունենալէ : Ան կը մեռնի 1902 նոյ . 22ին և կը
թաղուի Խասպիւղի գերեզմանատան մէջ :

Գալֆաեան Որբանոցը իր կեանքին նատերին իջած էր :

1902 — 1919

ՔՐԻՍՏԻՆՀ ՄԱՅՐԱՊԵՏ ՓԱԿԱԶԵԱՆ

Այս թուականին Որբանոցին հաշուեկշիռը հեաեւեալն է .
Նիւթականին մէջ՝ խարխուլ չէնք մը , գրեթէ անբնակելի և
պարապ , քանի մը որջացեալ պատսպարեալներ , պարտք 1000
ոսկի , վարկ՝ զեռո : Գոյքի կողմը՝ կառավարական նպաստէն
զատ Երանուհի մայրապետ մահուամբ գանձելի 500 անող . ոս-
կիի ապահովագինի մը հեռապատկերը . միակ օգտակար կար-
գագրութիւնը որ ըրած ըլլայ Երանուհի մայրապետ , և խոչոր
զրամագլուխ մը բարոյական՝ ... Սըրբուհի մայրապետ Գալֆա-
եանի օրինակն ու յիշատակը :

Օրմանեան ու իր խորհրդականները Սըրբուհի մայրապե-
տի գործին այս սնանկութեան առջև կրնային թոշակաւոր
անօրէն մը գանել , հոգաբարձութիւն մը կազմել , և թողուլ
որ Որբանոցը ու է ալգային հաստատութեան մը կեանքը
ապրի , եթէ երեք անիկա կարենար տեւել : Այսպէս ըրբին
սակայն . անոնք ջանացին յարգել Սըրբուհի մայրապետին
կտակը :


«Մասնաւորապէս սոյն կտակաւ կամիմ և խնդրեմ որ,

«1.—Որբանոցս երեք ուրիշ ու է Հայ Ազգ . Հաստա-
տութեան հետ չը միացուի , այլ և միշտ անկախ մնայ և
ինքնուրոյն կառավարուի հաստատեալ կանոնաց համեմատ :

«2.—Որբանոցին Վարչութիւնը միշտ Որբասէր Ընկերուն-
եաց ձեռքը մնայ , և Մայր որբոց միշտ անոնց մէջէն ընտ-
րուի :

Այսպէս գրած էր բարերարուհին : Եւ իրաւ ալ Օրման-
եան բախտը ունեցաւ նիւթականէն առաջ բարյական կա-
րեւոր ուժեր գտնելու Որբանոցին ի սպաս :

Քրիստինէ Փափաղեան 1848ին ծնած , կտիրնեցի պա-
տուաւոր ընտանիքի մը զաւակն էր արքուր՝ ծանօթ փաստա-



բան Ռուբէն էֆ. Փափազեանի : Ան ալ մայրապետ էր Սըրբուհի Գալֆաեանին պէս : Իր երիտասարդութեան բաւական տարիներ ուսուցչուհի ըլլալէ յետոյ, ով գիտէ ի՞նչ պարագաներու բերմամբ՝ քօղ առած է : Թէև հիմնադիրէն նուազ կորովի և գործունեայ, բայց անոր չափ զգայուն և անձնուէր, հակառակ իր ընտանիքին կամքին, տասը տարիէ ի վեր կ'աշխատէր Եէտի-Գուլէի Ազգ. Հիւանդանոցին մէջ իբր հիւանդապահուհի :

Երանուհի մայրապետին կաթուածահար ըլլալէն քիչ յետոյ, 13 Սեպտ. 1902, Քրիստինէ մայրապետ տեղակալ կը կարգուի Որբանոցին :

Քրիստինէ մայրապետ Խասպիւղ փոխադրուելուն պէս իր մօտ կը կանչէ Ազաւնի և Մարիամ Քէսուէեան, արարկիցի երկու երիտասարդ, ժիր և անձնուէր քոյրերը՝ որոնց մտերմացած էր, և որոնք իր նկարագիրէն ալ ազդուելով՝ իր օրինակին հետեւելու փափաքող էին :

Երանուհի մայրապետի մահուընէն անմիջապէս վերջ, 1902 Դեկտ. 2ին Օրմանեան Պատրիարք, կոնդակով մը Քրիստինէ մայրապետ Փափազեան Մայր կը կարգէ Որբանոցին և Քէսուէեան քոյրերը անոր օգնական : Եւ այս երեքը, որոնք մի քանի ամիս առաջ գրեթէ զոյութիւնն իսկ չին զիտեր Գալֆաեան Որբանոցին, այնպէս մը կը կապուին անոր, այնքան կը նոյնացնն ինքոյնքնին անոր հետ և կ'իւրացընեն հիմնադիրին ոգին՝ որ կարծես երկար ատեն Սըրբուհի մայրապետին աշխատակից և ձեռնասուն, անոր երազած ռՈրբասէր Քոյրերը եղած ըլլային : Այս անգամ Սըրբուհի մայրապետին հիմնած Որբանոցին նիւթալան քայքայումը կարծես պատճառը կ'ըլլայ անոր բարոյական հիմնարկութեան, Գալֆաեան Ուլստի Քոյրերուն սկզբնաւորման :

Օրմանեան Պատրիարք նոյն կոնդակով Տիկնանց Խնամակալութեան մը կը յանձնէ Որբանոցը վերականգնելու և նորընծայ վարիչ Քոյրերուն վրայ հսկելու գործը :

Խնամակալուհիները զլիսաւորոբար, Տիկնայք իսկուհի Փափազեան, էլլիզա Տէր-Յարութիւնեան, Սըրբուհի կ. Գառարակէօգեան և Վասիլուհի Գարակէօգեան, միշտ իրենց խորհրդակից ունենալով թէյեան Բարթող էֆէնտին, իրենց հասկցած ձեւով գործի կը ձեռնարկեն :

Այս Տիկինները, հակառակ իրենց հասուն տարիքին, քանի մը տարիներ անձամբ հանգանակութիւններու կը պարզուին : Այս ձեռնարկը անմիջական նպաստներ ապահովելէ զատ, ժողովուրդին մօտ մէկ անգամէն Գալֆաեան Որբանոցին և անոր հետ նոյնացած «Մայրապետ»ին վարկը շտկելու և բարձրացնելու կը ծառայէ :

Այս Խնամակալութիւնը, թէև ատեն ատեն օժանդակ անզամուհիներ ունեցած է, բայց տասներկու և աւելի տարիներ նոյնը կը մնայ :

Այժմ չորս խնամակալուհիներէն երեքը արդէն մեռած են, իսկ Տիկին Վ. Գարակէօգեան կը մնայ անուանապէս միայն խնամակալուհի Որբանոցին :

Այդ առաջին տասնեակ մը տարիները սակայն շատ բեզուն են Որբանոցի պատմութեան մէջ :

1903ին Յովհ. էֆ. Պառաւեան, Խնամակալութեան կարգադրութեամբ, Երանուհի Մայրապետի ապահովութեան զրամը, 550 ոսկի, պատուաւոր հաշուեյարդարութեամբ մը ամբողջովին հին պարտքերու կը յատկացնէ, 30ի մօտ պահանջատէրերու 1000 ոսկիէ աւելի պահանջքին դէմքաժնելով :

1904ին կը ձեռնարկուի Որբանոցի շէնքին նորոգութեան : ձարտարապետ Ստեփան էֆ. Զամամձեան անձնուիրաբար, խորհրդակից ունենալով Տեարք Եղիս Շահապաղ և Եղուարդ Գարակէօգեան, հանգանակուած 1200 ոսկիի մօտ գումար մը ծախսելով՝ բնակելի կը դարձնէ գրէթէ 150 տարուան այս շէնքը և յարկ մըն ալ կ'աւելցնէ : Կը նորոգուի նաև մատուռը :

Նոյն տարին, Հաստատութեան տարեղարձին օրը, երբ սովորութիւնն էր որ օրուան Պատրիարքը Խասդիւզի եկեղեցին պատարագէր և Որբանոցը այցելէր, Օրմանեան Սըրբազան՝ կրօնական յատուկ արարողութիւնով՝ կը հաստատէ Քրիստինէ Մօր Մայրապետութիւնը և իր Գալֆաեան Ռւխտի Քոյր, քող կուտայ Քիշուէեան քոյրերուն, Որբանոցի մատրան մէջ իսկ, որ գեռ օծուած չըլլալով՝ իթրե պարզ աղօթատեղի մը միայն կը մնար:

Նոյն տարին զպրոցական կարգուսարքը կը վերսկսի և իբր դաստիարակ պաշտօնի կը կանչուի Տիար Հմայեակ Եհշմանեան, որ մինչև իր մահը, ներկայ տարուան սկիզբները, Որբանոցին ուսուցչապետութիւնը կը վարէ գնահատելի նուիրումով մը և արդիւնաւորապէս:

Որբուհիներու թիւը հետզհետէ աւելնալով՝ կը բարձրանայ մինչև 50—55ի, որ այս շրջանի տարիներու միջինը կրնայ նկատուիլ:

1906ին Որբանոցը բաւական բարգաւաճ վիճակ մը առած է: Քրիստինէ Մայրապետ կրնայ իր Երուսաղէմ երթալու ուխտը կատարել: Երկու ամիս բացակայելէ յետոյ՝ ան կը վերադառնայ և բոլորովին կը նուիրուի իր գործին:

Նոյն տարին կրկին Օրմանեան Սըրբազանէ օրհնութեամբ՝ Քոյր կ'անուանուի Օր. Նեվրիկ Բասմանեան, Որբանոցին մէջ մեծցած աղջիկ մը:

Ակներեւ է որ Օրմանեան Սըրբազան ալ Շահնազարեանցի, Վարժապետեանի և ուրիշներու նման կը խորհէր որ Որբանոցին նման Հաստատութեան մը համար խիստ օդտակար էր ուխտեալ Քոյրերու մարմինի մը գոյութիւնը:

Կասկած չիկայ թէ այսօրինակ Միաբանութիւններ, հիմնուած գուտ մարդասիրական սկզբունքներու վրայ, կրնան շատ բարերար և ազնուացնող գեր կատարել իրենց շուրջ: Մեր մէջ, առաւելապէս, այսպիսի Հաստատութիւն մը, հետու մուեռանդ հակամիտութիւններէ, գժուար չիր գուշակել

թէ գերազանցօրէն ընդունակ պիտի կրնար դառնալ՝ ծառայելու իր բարձր կոչումին:

Բլլա՛յ այս տեսակէտով, ըլլա՛յ Որբանոցի անկումի օրեւրուն իր ըրած հեռատես կարգագրութիւններուն համար, Օրմանեան Պատրիարք Որբանոցի պատմութեան մէջ շատ նշանակելի տեղ մը ունի:

1908ին Սահմանագրութեան հոչակումին հետ Որբանոցին պիւտէն ցնցում մը կ'ունենայ: Կայսերական անձնական գանձէն տրուած հացի և միսի նպաստը, որ եկամուտին զրեթէ քառորդը կը ներկայացնէր, յանկարծ կը դադրի: Երեք տարի յետոյ միայն, կատարուած դիմումներուն վրայ, կառավարութիւնը Որբանոցին կը յատկացնէ ամսական 1500 զրշի նպաստ մը, որը նոյնպէս կը դադրի 1922ին:

1910ին Քրիստինէ Մայրապետ կ'ուղեւորի Եգիպտոս և կը յաջողի 400 ոսկիի չափ գումար մը հանգանակել իր Հաստատութեան ի նպաստ:

1913ին Որբանոցը մտերմիկ շրջանակի մը մէջ կը տօնէ Քրիստինէ Մօր և ինամակալութեան տասնամեակը:

Վեհափառ Կաթողիկոսը այս առթիւ օրհնութեան կոնդակներ կ'ուղղէ երկուքին զատ զատ. և գումար մըն ալ ի նպաստ Որբանոցին:

Այս տասը տարիներու ընթացքին Հաստատութիւնը շարունակաբար 50—55 որբ պատսպարելով հանդերձ՝ կրցած է զրեթէ ամէն տարի իր մատակարարութենէն բան մը աւելցնել և պատերազսի նախօրեակին 2500 ոսկիի մօտ պահեստի գումար մը կ'ունենայ մէկ կողմ զրուած:

Այս գումարէն զատ, Խնամակալութիւնը գանձած էր 4000 ոսկի՝ Որբանոցին կից Ուսումնարանի մը շինութեան համար: Այս գումարը նուիրած էին հանգուցեալ Գրիգոր Ներսէսեանի աղջիկները, Տիկնայք Ճանըմեան, Բաօթօրօք, Բէիզեան և Պալտատէան: Նոյն նպաստակին համար

Տեար Մեհրուժան Բարաղամեան ալ 1000 լիրս կտակած էր:

Որբանոցին կից կրթաբան մը շինելու ծրագիրը, որ կարեւոր պէտքի մը գոհացում պիտի տար, իրազործուելու մօտ էր: Դէպ ի այդ՝ կարեւոր քայլ մըն ալ կ'առնուի Որբանոցին կից 2500 քառ. մէթր տարածութիւն ունեցող հող մը, որ Երամեան գերգաստանին կը պատկանէր. Արբահամ բաշայի կարգագրութիւնով իրը նուէր կ'արձանագրուի Որբանոցին անուան Բարոյական անուններու վրայ կալուած կարենալ արձանագրելու օրէնքը գետ նոր հրատարակուած էր և Որբանոցը Ազգ. Հաստատութիւններու կարգին, այս առթիւ առաջիններէն կ'ըլլայ օգտուող նոր օրէնքէն:

Եւ ահա 1914ին ծայր կոտայ մեծ պատերազմը, որ վեր ի վայր կը չըջէ ինսամակալութեան ծրագիրները: Այդ օրերուն նոյն իսկ գրամ ի ձեռին կեանքի անհրաժեշտ պիտոյքներ գնելու դժուարութիւն ունեցողները կրնան գուշակել, հաստատ եկամուտէ զուրկ այսպիսի Հաստատութեան մը զլուխր գտնուազներուն կրած դժուարութիւնները:

Հակառակ ամէն ինայովութեան և ամերիկեան բացառիկ նպաստներու, 1914—1918 հինգ տարիներու շրջանը կը փակուի կարեւոր բացով մը, որ պահեստի գումարին կէսր կը տանի: Մնացեան ալ՝ արժէթուզթ և թղթադրամ՝ հետղնետէ չքանալու գատապարտուած էր:

Սակայն Որբանոցին վարկը անխախտ կը մնար և աւելի բարձրացած: Արդարեւ 1917էն սկսեալ Ամերիկեան Պօրտ Հնկերութիւնը մի քանի ուրիշ թագերու հետ, Խասպիւզի մէջ ալ ամէնազգի չքաւորներու ի նպաստ ձրի խոհանոց մը կը կազմակերպէ: Պայսլը Հառող, առաջի օրէն իսկ, այդ գերազանցապէս մարզասիրական գործին հողը կը վսասհի Քալֆական Քոյրերուն: Երկու տարուան ընթացքին Որբանոցի խոհանոցէն չուրջ 700 հոգի, 137 անդամ, կլոր թիւով 100.000 բաժին կերակուր կը տրուի աղքատներու: Կղզմը-

տորէն կատարուած այս գործին համար Մը. Բիթ յատուկ գնահատական մը ուղղած է Որբանոցի Մօր և Քոյրերուն:

Պատերազմին յաջորդող տարիներուն՝ տարագրութեան բեկորներուն Պոլիս թափուիլը Որբանոցին համար գործունէութեան նոր շրջան մը կը բանայ:

Պատերազմի նախընթաց տարին իսկ Եէտի-Գուլէի Հիւանդանոցէն անջատուելով Օրթազիւղ փոխազրուած որբանոցէն զատ Պոլսոյ մէջ միակ արդէն գոյութիւն ունեցող աղջրկանց Որբանոցը՝ Գալֆաեանը՝ ամէնէն առաջ և չուտով կը լեցուի նոր սանուհիներով: Անոնց թիւը 40-50էն կը բարձրանայ 90ի, ինչ որ այն տակնուան չէնքին համար բացարձակ խճողում կը նշանակէր: Սակայն զլատուրաբար Ամերիկեան նպաստամատոյցի օժանդակութիւնը, Ազգ. Խնամատարութեան խողովակէն անցնելով, նոր կեանք և բարօրութիւն մը կը բերէ Որբանոցին:

Իր որբերը Պոլսէն Յունաստան փոխազրելէ յետոյ ալ Ամերիկեան նպաստամատոյց Մարմինը, գնահատելով Գալֆաեան Որբանոցի գործը. Հաստատութեան սնտուկին յատիացուցած է ամսական 250 լիրայի նպաստ մը՝ որ կանոնաւորաբար կը վճարուի մինչեւ այսօր:

Աշխատանքի այս շրջանին, 1919 Յուլիս 12ին, 71 տարեկան կը մնանի Քրիստինէ մայրապետ, 17 տարի պաշտօնավարելէ վերջ, և իր մարմինը կ'ամփոփուի Որբանոցի մատրան պարտէզին մէջ: Քրիստինէ մօր պաշտօնավարութիւնը որոշ հետք մը ձգած է Որբանոցին պատմութեան մէջ: Անոր հեզ և անձնուէր բնաւորութիւնը և խսապէս բարի նկարագիրը խորապէս ազդած ըլլալ կը թուին իր չուրջիններուն վրայ:

Եթէ 1902ին կազմուած Տիկնանց Խնամակալութիւնը Հաստատութեան նիւթական վերականգնումին պատճառը եղած է, Քրիստինէ մայրապետ ալ Որբանոցին մաքուր և

ընտանեկան ոգիին ներշնչողն է, և հիմնադիրին երազած Միաբանութեան իր գլուխ , իր աշխատակից Գալֆանան Ուխտի Քոյրերուն նոուիրման և համերաշխ գործակցութեան ուսուցիչը եղած է :

1919 — 1926

ԱՆԱԻՆԻ ՄԱՅՐԱՊԵՏ ՔԷՇՈՒԵԱՆ

Քոյր Աղանի Քէօսէեան , երեցը արդէն հոն պաշտօնաւ վարող Քոյրերուն , որ մէկ երկու տարիէ ի վեր , Քրիտինէ Մօր հիւանդութեան բերմամբ գործնականապէս Որբանոցը կը վարէք՝ հիմա Հաստատութեան Մայր կը նշանակուի :

Այս անգամ նոր մայրապետը իր վրայ կը միացնէ նաև նոր աստիճան մը եկեղեցական՝ և պատիւ մը : Անիկա մայրապետ և սարկաւագուհի ալ է միանգամայն : Արդարեւ 1918ին Տեառնընդառաջի տօնին , օրուան տիտղոսով՝ Կաթողիկոսական Փոխանորդ Ճէվահիրնեան Գարքիէլ Արքեպիսկոպոս՝ գնահատելու և քաջալերելու համար Գալֆանան Քոյրերու կատարած գործը՝ իր մատուռ կ'օծէ Որբանոցին ազօթարանը , արտօնելով որ հոն պատարագ մատուցուի , և սարկաւագութեան աստիճան կուտայ Որբանոցի մօր և երեք Քոյրերուն(*):

(*) Ճէվահիրնեան Սրբազն կը թուի ներշնչուած ըլլալ Թիֆլիզի մէջ գոյութիւն ունեցող հայ «Կուսանոց»էն:

Ասիկայ 40—50 տարիէ ի վեր հաստատուած՝ հայ աղջիկներու եւ կիներու համար տեսակ մը տասոն de retraite է, ուր ընդունուելու համար իւրաքանչիւր միարանունի 5000 ոսկի ռուալի պէտք է տանի իր հետ եւ ուխտէ այլեւս կուսանոցէն դուրս չելլել եւ չամուսնանալ:

Անոնք ալ ունին իրենց հաստատութեան մէջ եկեղեցի մը որուն սպասաւորելու արտօնութիւն տրուած է իրենց սարկաւագութեան աս-

Այս գնահատականը , իր հնաւանդ բարեպաշտիկ ըմբռունումով , և Որբանոցին յատուկ մատուռի մը տէր գարձած ըլլալու ուրախութիւնը , հոն աշխատող հաւատաւոր հոգիներուն համար իրենց որոշ օգտակարութիւնն ունեցած են , և պատուական շաղախի մը պէս զանոնք իրարու և իրենց նուիրուած գործին կապելու ծառայած են :

Աւելի վերջ՝ 1923ին՝ Որբանոցի նորոգութեան առթիւ՝ Աղանի և Մարիամ Քէօսէեան Քոյրերը իրենց հօրենական դրամէն՝ հազար ոսկիէ աւելի յատկացնելով՝ նորոգել և մի քիչ ընդարձակել կուտան Որբանոցին այս մատուռը :

Արդիւնքին դատելով , Գալֆանան Որբանոցին շուրջ հետզետէ Մայրապետական Միութիւն մը կազմելու համար տրուած ջանքերը , պէտք է խոստովանիլ , ցարդ լաւագոյն արդիւնքը տրուած են :

Աղանի Մայրապետ Քէօսէեան և իր ժիր օրինակին աշակերտող չորս քոյրերը այսօր գործնականապէս կը վարեն այս կոկիկ հաստատութիւնը , հազիւ երենին պէտք ունենալով իրենց Հաստատութեան համակիր բարեկամներու խորհուրդին և գործակցութեան , մասնաւորաբար , Սրբուհի Մայրապետի կտակին տրամադրութեան համաձայն , անոնց վատահուած ըլլալով Որբանոցի գոյքին պահպանութեան և նիւթականին վերին հսկողութեան հոգը :

Արդարեւ Օրմանեան Պատրիարքին ընտրած Տիկնանց Խնամակալութիւնը 1920ին , իր ընտրուելէն 13 տարի վերջ , իր գոյութեան վերջին նշանը տալէ յետոյ ալ կը դադրի գոյութիւն ունենալէ ,

տիմանով առանց սակայն վերաբերում կատարելու իրաւունք ունենալու:

Պատերազմէն առաջ մօտաւորապէս 50 կիներ կ'ապրէին հոն: Այդ հաստատութիւնը սակայն ո եւ է բարեգործական նպատակի չի ծառայեր:

Այդ տարին ամսոնք կը հրատարակեն վեցամեռայ տեղեւկատութիւն մը (1914—1919) և վերադառնալով պատերազմի նախօրեակին Որբանոցը ընդարձակելու ծրագրին և խոստան, կոչ մը կ'ընեն այդ նպատակաւ իրենց բացած Շինութեան ֆօնտին ի նպաստ:

Հակառակ Որբանոցին պահեստի և շինութեան գումարներուն համաշխարհային տագնապին բերմամբ չքանալուն, և հակառակ Հայ Առևտրական Դրամատան ձախորդութենէն յառաջ եկած վնասին(*), Որբանոցին վերին խնամքը ստանձնողները կը յաջողին 16,000 թրք. լիրայի (օրուան արժէքով 2000 լիրա ոռկեգրամ) գումար մը հաւաքել և յատկացնել շինութեան գործին:

1923ին ամսոնք Որբանոցը առժամաբար կը փոխադրուի Խասդիւզ մօտակայ տուն մը և ճարտարապետ Տեար Սիմոն Մելքոնեան անձնուիրարար, իրեն գործակից ունենալով Տեարք Ստեփան Թելեան և Արամ Գարակէօղեան, կը ձեռնարկէ շէնքին նորոգութեան:

Հիմնական նորոգութենէ մը զատ, քարաչն կարեւոր յաւելումներով շէնքը կ'ընդարձակուի, բոլորովին կը ձեւափոխուի և ելեկտրական լոյսի գետեղումով ալ անիկա արդիական Որբանոց — Ուսումնարանի մը յարմար շէնքի մը կը վերածուի:

Նիւթեականէն յետոյ, յաջորդ տարին ալ Հանրապետական կառավարութեան նոր օրէնքներուն համաձայն,

(*) Տեար Սուրբասեանի ատենապետած Տնտեսական Խորհուրդին մէկ շրջաբերականին հետեւանք տալով, Որբանոցը, իրը Ազգ. Հաստատութիւն, Առեւար. Դրամատան մօտ կը պահէր իր պահեստին նոյն դրամատան սնանկութենէն յառաջ եկած վնասը 3200 թրք. լիրան՝ ինքնաքարար, ինչպէս նաև կանխապէս ալ 1000 լիրա, ընդամէնը 4200 ոսկի, Շինութեան ֆօնտին նուիրած է Տեար Արշակ Գարակէօղեան, նիւթօրք:

հաստատութիւնը իբր Որբանոց — նախակրթարան կը վաւերացուի Գալֆաեան Ուխտի Քոյրերու անունին տրուած արտօնագրով մը:

Այսպէս, 1866ին Սրբուհի Մայրապետի հիմնած գործը, սկսելով Սանտալճի փողոց իր բնակարան — արհեստանոցին մէջ ժողվուած երկոտասանեակ մը մինեներու վրայ նստած որբուկներէ, 1926ին, 60 տարի յետոյ, կը գտնենք, տակաւին կանգուն, ծաղկած, նիւթապէս բարգտաւած, բարոյապէս ալ հիմնագրին յայտնած փափաքին համաձայն Որբանոցին նուերուած Քոյրերու խնամքին տակ, 80—85 սանունիներու գուարթ կինունակութիւնով շնչող Հաստատութեան մը վերածուած :

Անհատական և հասարակական քանի՛ ձեռնարկներ այդ վաթսուն տարիներու շրջանին, Պոլսահայ համայնքին մէջ եկեր ու գացեր են, առաւել կամ նուազ չափով օգտակար ըլլալով հասարակութեան. և ինչո՞ւ համար այս հատիկան կնոջ, Սրբուհի Մայրապետի, յուղման վայրկեանի մը մէջ հիմնած այս Հաստատութիւնը կրցեր է տապրի, իր պարունակութիւնը չափով համայնքին մէկ պէտքը լրացնելով և մինչև այսօր ալ անոր վստահութիւնը անխախտ պահելով իր վրայ:

Ինկերաբաններու և բարոյագէտներու կը մնայ վերլուծել ատիկա: Ամէն պարագայի տակ, թէ՛ գործին շուրջ աշխատողները և թէ՛ Հայ հասարակութիւնը շնորհաւորելի են ձեռք բերուած արդիւնքին համար:

30 Յունիս 1926, Խասպիւղ



ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ

ԳԱԼՅՈՒԵԱՆ ՈՒԽԾԻ ՔՈՅՑԲԵՐԸ

Ահաւասիկ այս թուականին Որբանոցին նուիրուած Քոյշերու անունները և Որբանոցին մէջ իրենց ստանձնած պաշտօնը.

ՄԱՅՐ ԱՂԱԽՆԻ ՔԷՍՍէԱՆ Մայր Որբանոցին, Արարկերցի
ՔՈՅՑ ՄԱՐԻԱՄ » Հաշուակալ եւ քարտուղ. »
» ՆԵՎԻԻԿ ԲԱՍՄԱՆԵԱՆ, Հիւանդապահ, Սանտեղի
» ԱՐՈՒԱՆԵԱԿ ՄԵԽԹԱՐԵԱՆ, Ուսուցիչ, Խասզիւղի
» ԶԱՐՄՈՒՀԻ ՏէՐ ԵՂԻՄԵԱՆ, Ուս. Զեռազործի, Դերշանի

ՈՐԲԱՆՈՅԻՆ ԱՐԴԻ ՇԵՆՔԸ

Մանտալձի փողոց Սրբուհի Մայրապետի սեփական տունը, որ հինգ տարիի չափ իր Որբանոց ծառայած է, այժմ գոյութիւն չունի. կը մնայ միայն գետինը, իբր Որբանոցին սեփականութիւն:

Որբանոցին հիմակուան չէնքը, Խասզիւղի Հայոց եկեղեցին ետին և աւելի բարձր զիրքի մը վրայ, ընդամէնը 420 քառակուսի մէթրի վրայ չինուած եռայարկ տախտակէ չէնք մ'է, որուն մէկ թեւը քարաշէն՝ կը պարունակէ խոհանոց, բաղնիք, մառան, լուացարան, ճեմիչները և քանի մը սենեակ: Շէնքը ելեկորական լոյսով օժտուած է: Տէրքօսի ջուրէ և հնօրեայ խոշոր ջրամբարներէ զատ, ^{1/4} մասուրա հոսուն ջուրի աղբիւր մը ունի:

Շէնքին կից կայ նաև ձմեռուան համար ծածկուած խաղավայր մը (préau couvert):

ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ

Մատուռը հին ձիթենիի մը շուքին տակ՝ ծաղկանոցով
մը շրջապատուած 60 քառակուսի մէթր մեծութիւն ունեցող
քարաչն պարզ այլ վայելուչ շէնք մըն է :

Որբանոցը շրջապատող հողերուն ընդհանուր տարածու-
թիւնը 5000 քառակուսի մէթրէն աւելի է, որուն մեծ մասը
բանչարանոցի վերածուած է :

Երեք կրվու համար զոմ մը՝ երեք սենեակով, յարգա-
նոց, հաւնոց կը լրացնեն կալուածին ամբողջութիւնը :

Ա Ա Ն Ո Ւ Հ Ի Ն Ե Բ Լ



Ակզենաբար Սրբուհի Մայրապետի իր տան մէջ պատրո-
պարած որբուհիներու թիւ նշանակուած է 17, և 1866է մին-
չե 1877, 102 անուններ արձանագրուած կը զանենք,
ինչ որ միջին հաշւով մէկ անգամուան համար 25 հատէ
աւելի չի նշանակեր :

1877է յետոյ կանոնաւոր արձանագրութիւններ կը պակ-
սին, կամ կորուած են մինչեւ 1903:

1903—1926 Որբանոց ընդունուած են 475 սանուհիներ,
որոնցմէ 42ը ամուսնացած են գեռ Հաստատութենէն չի բաժ-
նուած, 3ը մայրապետական քող առած են, և 35ը ուզզակի
որբանոցէն մեկնած են իբր վարժուհի կամ մանկապարտիպ-
պանուհի պաշտօնավարելու համար: 32 հատ ալ, Ազգ. Խնա-
մատարութեան պաշտպաննեալներէն, նոյն վարչութեան կար-
դագրութիւնով 1922ին ձմեռը խումբով՝ Յունաստան փո-
խադրուած են հոն Ամերիկեան որբանոցներուն մէջ տեղաւոր-
ուելու համար:

1877—1903 շրջանին համար ալ եթէ հաւանական 300
սանուհի նշանակենք, ոս 60 տարիներու ընթացքին Գալ-

ֆաեան Որբանոցը, գոնէ 900 որբուհիներու, իւրաքանչիւրին-
միջին հաշուով գոնէ 3 տարուան համար ապաստանարան մը
եղած է :

Պատերազմի առաջին շրջաններուն որբուհիներու կա-
րեւոր մէկ մասը, իզնիմիտի շրջակայ գիւղացիներու զա-
ւակներ էին: Ճիշդ է որ այդ թուականներուն ալ Որբանոցը
նոյն գիւղերէն բաւական քանակով ուտեստեղէն նոպաստ կ'ըս-
տանար:

Ընդհանուր Պատերազմէն ասդին՝ սանուհիներու մեծ մա-
սը Անատոլուի զանազան կողմերէն եկած ընտանիքներու
զաւակ են:

1926 Յունիս ամսուն, Հաստատութեան 60րդ տարեցրածա-
նին կիսուն Որբանոցը ունի արձանագրուած ընդամէնը 85
հատ սանուհի, որոնցմէ 30ը թոշակաւոր բլալով՝ միջին
հաշուով իւրաքանչիւրը ամսական 9 ոսկի կը վճարէ:

Ծնողագրկութեան տեսակէտով անոնք սապէս կը դա-
ստորուին:

49ը բոլորովին որբ են

29ը հայրերնին կորսնցոցած են

4ը մայր չունին

իսկ 3ը ծնողք ունին և թոշակ կը վճարին:

Ահաւասիկ նոյն սանուհիները իրենց տարիքին համեմատ
խմբաւորուած .

5—8 տարեկան

9—12 »

13—15 »

15 էն վեր

19

35

18

13

85

Ընդհանուր զումար

ՈՐԲԱՆՈՑԸ ԻԲԻ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆ

Որբանոցը կրթական Տեսչութեան մօտ նշանակուած է
նաև իբր Մանկապարտէզ և Տարբական Նախակրթարան :

Ահաւասիկ կարգերու բաժանումը և անոնց աշակերտ-
ներուն թիւը 1926 Յունիսի մէջ .

Մանկապարտէզ	Ա.	12	
»	Բ.	18	
Տարբական	Ա.	18	
»	Բ.	19	
Միջին	Ա.	6	{ Կարգ մը դասերու համար
»	Բ.	6	{ սոյն երեք կարգերը մէկ
և Բարձրագոյն		3	{ դասարան կը կազմին
		82	

Սահմանական, միայն առաւօտաները դասախոսութիւն կ'ու-
նենան, իսկ Մանկապարտէզի փոքրիկներէն զատ բոլոր
միւսները կէս օրէ յետոյ կը զբաղին անական և կամ ձեռա-
դործի և կարուծելի աշխատութիւններով :

Ահաւասիկ Որբանոցին ուսուցչական կազմը .

ՏԵՍՐ ԼԵՒՈՆ ՆԱԶԱՐԵԵԱՆ Պատ. Տնօրին և ուսուցիչ
Հայ. Թուար. Իրազ. և Ֆրանսի
Տ. ՄԵՍՐՈՊ ԵՊՈ. ՆԱՐՈՅԵԱՆ Կրօնի և Բարոյագիտութիւն
ԶԷՔՔՐԵԱ. Էֆ. Թրժ. և Թրժ. Պատմ. Աշխարհ.
ՔՈՅՐ ԱՐՈՒԻՍԵԱԿ ՄԵԽԹԱՐԵԱՆ Հայ. Իրազ. և Ֆրանս.
ՔՈՅՐ ԶԱՐՄՈՒՀԻ Տ. ԵՂԻՍԵԱՆ Թուար. Զեռազոր
ՕՐ. ՎԵՐԳԻՆ ԴԱԶԱՐՈՍԵԱՆ Մանկապարտիզամուհի
ՕՐ. ՍԻՐԱՆԱՅՉ ԿՐԻԿԵԱՆ Օգ. »
ՕՐ. ՄԱԴԹԱՂԻՆՔ Տ. ԵՂԻՍԵԱՆ Աշխարհագր. Պատմ.
Y. W. C. A. կողմանէ արամագրուած է մարմարզի
ուսուցիչ՝ ՕՐԻՈՐԴ ԱՆԺԵԼ ԳԱՎԱՅԵԱՆ :

ՀԱՇՈՒԱԿԱՆ

Ստորեւ կուտանք Որբանոցի պատմութեան երեք կա-
րեւոր հանգրուաններուն՝ հիմնարկութեան, վերածնութեան
և 59րդ տարիներու մատակարարութեան հաշիւները՝ քաղ-
ուած հաստատութեան տոմարներէն :

ՈՐԲԱՆՈՑԻՆ ՀԻՄՆՈՒԱԾ ՏԱՐՈՒԱՆ

1886Ի ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒԹԵԱՆ ՀԱՅԻՒԼ

Ահաւասիկ Հաստատութեան 1866 տարուան մատակա-
րարութեան հաշիւը, քաղուած արդէն իսկ այն թուականին
կանոնաւորաբար գրուած տոմարներէն:

ՄԻԱՄԵԱՅ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒԹԻՒՆ Ա.
ՈՐ Ի ԽԱՇԳԻՒՊ, 1 ՑՆՎՐ.

1866

ՑՈՒՑՎ. 1/31/12

ՈՍԿԻՆ 100 ԷՆ

Որբանոցիս բացման ատեն պատրաստ	18000	—
Ոսկեթել բանուածներէ	22736	—
Թելքչեներու բառողչերէ	3685	—
Ի ճպաս Հաստատութեանս եկամուս առնելու համար բացուած հանգանակութենէն	9440	25
Մասնաւորաց նուիրատութեն.	1794	—
Ամսական	210	—
Զանազան	4535	25

58400 50

Ինչպէս կ'երեւի այդ առաջին տարին Արբունի մայրապետի զվարութանը՝ 404 լիբայի ընդհանուր մուտքի վրայ 264 լիբան՝ իր արդէն ունեցած ձեռագործի աշխատանոցին արդիւնքն է։ Այդ առաջին տարին իսկ

ԱՍՏՈՒԾԱՆՆՅՅ ԱԼԶԿԱՆՅ ՈՐԲՈՆՈՑԻ

1866 — 31 ԴԵԿԱ. 1866

ԾԱԽԹ

ՈՍԿԻՆ 100 ԷՆ

1866

ՑՈՒՑՎ. 1/31/12

Ուժելիաց	16812	25
Պատօննեից	2350	—
Տան վարձից	3000	—
Կան կարասեաց	1581	—
Զգեսեղինաց	1898	—
Դեղօրէից	634	—
Որբանոցիս մեկնող Հեսուլ մյրպտի.	820	—
Տարեկան փայտ եւ ածուխ	1960	—
Շոգենաւ եւ երեւեկութեանց	2448	—
Զանազանաց	8959	—
Պատրաս դրամ փոխադրելի	17938	25

58400 50

հաշուազէտ կինը կրցեր է զրեթէ առանց բացի զոցել իր պիտոնէն։ Աւելորդ է յիշեցնել այդ թուականին 17—20 փոքր որբուհներ միայն ընդունած էր իր տունը։

ՈՐԲԱՆՈՑԻՆ ՎԵՐԱԾՆՈՒԹԵԱՆ

Ա. Տ Ա. Ր Ե Շ Ր Զ Ա Ն Ի

1904Ի ՄԱՍԱԿԱՐԱՐՈՒԹԵԱՆ ՀԱՇԻՔ

Մ Ա Կ Տ Բ

ՈՐԲԱՆՈՅԻ ՎԵՐԱՇՆՈՒԹԵԱՆ
1 Յնվր. 1904—31 Դեկտ. 1904 ՄԱՏԱ

	L. 0. ԱՎԿ.
Զանազան դրմին. նուերներ	311 38
Կայսերկն. նպաստին արձեկը	200 —
Թուակէ մուտք	72 62
Քաժանորդագրութիւն	66 45
Նիւրական նուերներ	66 70
«Խոհճ» եւ Յուլօն»ի վաճառումէ	16 62
Գանձուած տոկոս	46 59
Կալուածական վարձէ	47 40
	827 76

(Տարեկան միջին 45 Մասնակի

Խնամակալութիւնը նոյն տարւոյն ընթացքին կատարած է նաև Արբա

1904 ՄԱՏԱ

1903 եւ 1904 տարիներու ընթացքին հաւաքուած դրամ	L. 0.
	1226.86
	1226.86

ԱՌԱՋԻՆ ՏԱՐՈՒԱՆ
ԿԱՐԱՐՈՒԹԵԱՆ ՀԱՇԻԽԸ

Ե Լ Ք

L. 0. ԱՎԿ.
Ուսես եւ վառելանիւր
Հանդերձեղէն
Կարասի եւ նորոգութիւն
Կալուածական տուր (լեսնեալ)
Թուակ պատօնեութեան
Զնզն. ծախս եւ ապահովագր.
Գոմի ծախս
Ցաւելեալ
827 76

(ԵԵՐԱ ԽԱԺԱՐ)

Նոցի շէնքին նորոգութիւնը՝ որուն հաշիւներու ամփոփումը՝ հետեւեալն է.

ԹԵՍԱՆ ՀԱՇԻԽԸ)

L. 0.
Տեարք Համամօնեան, Շահպազ եւ
Գարակէօզեանի ձեռքով կատա-
րուած շինութեանց ծախսը
Ցաւելեալ
1183.44
43.42
1226.86

ՈՐԲԱՆՈՑԻՆ 59ՐԴ ՏԱՐԵՇՐՋԱՆԻ
1925Ի ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒԹԵԱՆ ՀԱՅԻՒԹ

Ահաւասիկ Հաստատութեան 1925 տարւոյն մատակա-
րարութեան հաշիւը, տարեկան միջին 78 սանտէմիլի համար :

ՄԱՍԻՔ

ՊԱԼՖԱԵԱՆ ՈՐԲԱ
Մ. Ա. Տ. Ա. Ա.
1 Յունիս 1925

ՀԱՍՏԱՏ ԵԿԱՄՈՒՏ		Լ. Թ.	Լ. Թ.
ՏՈԿՈՍ ԵՎ ԿՏԱԿ			
ՏՈԿՈՍ ԵՎ ԿՏԱԿ			
Պահեստի արժեքուղթերու կըրոններէ եւ տոկոսէ	1013	43	
ԿՈՂՈՒԾԱԿԱՆ ՎԱՐՁԲԵ			
Կալուածական վարձիրէ 330.—			
Նուազ՝ տուրք, իհարէ եւ ապահովգր. 196.30	133	70	
ՏԻԿԻՆ Ս. ՔԱՅՍԵՐԻ ՅԱՆԵ			
Ցիկան գանձ. իր տարեկ. նուերը	250	—	1397 13
ԹՈՇԵԱԿ			
Թուակաւոր եւ պատահանեալ սանուիիներէ			2698 50
Ա. Բ. Ա. Դ. Ա. Խ. Ա. Խ. Ա. Խ.			
Զեռագործէ նասոյր Գ. Ա. Մ. է	273	17	
Սպառած եւ վաճառուած կարէ զուտ նասոյր	344	38	
ՊԱՐՏԷՋ. Հ.			
Սպառած բանջարեղենի արժեկին զուտը	82	85	700 40
ՆՈՒԷՐ			
ԲԱԺ. Ա. ՆՈՐԴ. Ա. Դ. ՐՈՒԹԵՆէ			
Բաժնեգիններէ զանձուած ԴՐԱ. Մ. Ա. Կ. Ա. Ն. Ո. Ո. Ի. Բ. է	587	20	
Զանազան դրամ. նուերներէ ՆԻՒԹԿ. ՆՈՒԻՐԱՍՈՒՈՒԹԵՆէ	4463	14	
Զանազան նիւրական նուերներու արժեկը	305	50	
Զ. Ա. Ն. Դ. Ա. Խ. Ա. Խ. Ա. Խ.			
ԱՄԵՐԿ. ՆՊԱՍՏԱՄԱՏՈՅՑ			
Մեր սացած զումարը			5355 84
			3000 —
			13151 87

8 Թղթադրամ =

Ը Ա. Ը Ո Ւ Թ Ի Կ Ե

Ն Ո Ց Ի , Խալըճ - Օղլու
— 31 Դեկտեմբեր 1925

Ե Լ Վ

ՄՆԱՆԴ. Վ.	ՄՆԱՆԴ. Վ.	Լ. Թ.	Լ. Թ.
Սպառած սննդեղինաց արժեկը			6409 32
ՊԱՇԵԱՆ. Լ. Խ. Ա. Խ.			
Ուսուցչած եւ պատօննեց վիճարուած ամսաբուակ			2201 70
Հ. Ա. Դ. Ե. Վ. Ե. Կ. Ե.			
Հազուսի եւ կօշիկի ծախս			903 45
Զ. Ա. Ա. Զ. Ա. Խ. Ա. Խ.			
Զանազան մանր ծախս	427	11	
Փոխադրութեան ծախս	131	45	
Երբեւեկութեան ծախս	134	53	
Բացառիկ ծախս	143	—	818 09
Ն. Ա. Պ. Ա. Խ. Ա. Խ.			
Նորոգութիւն եւ Ապահովագրը Ուբանոցի տենտին զանազան նորոգութիւններ եւ ապահո- վագրութիւն			317 37
Ա. Ո. Ո. Զ. Ա. Վ. Ա. Խ. Ա. Խ.			
Հիւանդի դեղ. օնառ, ջուր, մաերութիւն			482 69
Վ. Ա. Ո. Ե. Ա. Խ. Ա. Խ.			
Փայտի, ածուխի եւլն. ծախսեր	595	90	
Ելեֆտական լոյսի ծախս	53	06	648 96
Գ. Բ. Ա. Ա. Խ. Ա. Խ. Ա. Խ.			
Գարոցական պիտոյի ծախս			80 26
Ա. Ա. Բ. Ա. Խ. Ա. Խ.			
Գնուած կարասի			865 35
Վ. Ա. Զ. Ա. Խ.			
Յաւելեալը			424 68
			13151 87

1 Ոսկի 1.իրայի

100
101
102
103
104
105
106
107
108
109
110
111
112
113
114
115
116
117
118
119
120
121
122
123
124
125
126
127
128
129
130
131
132
133
134
135
136
137
138
139
140
141
142
143
144
145
146
147
148
149
150
151
152
153
154
155
156
157
158
159
160
161
162
163
164
165
166
167
168
169
170
171
172
173
174
175
176
177
178
179
180
181
182
183
184
185
186
187
188
189
190
191
192
193
194
195
196
197
198
199
200
201
202
203
204
205
206
207
208
209
210
211
212
213
214
215
216
217
218
219
220
221
222
223
224
225
226
227
228
229
230
231
232
233
234
235
236
237
238
239
240
241
242
243
244
245
246
247
248
249
250
251
252
253
254
255
256
257
258
259
260
261
262
263
264
265
266
267
268
269
270
271
272
273
274
275
276
277
278
279
280
281
282
283
284
285
286
287
288
289
290
291
292
293
294
295
296
297
298
299
300
301
302
303
304
305
306
307
308
309
310
311
312
313
314
315
316
317
318
319
320
321
322
323
324
325
326
327
328
329
330
331
332
333
334
335
336
337
338
339
340
341
342
343
344
345
346
347
348
349
350
351
352
353
354
355
356
357
358
359
360
361
362
363
364
365
366
367
368
369
370
371
372
373
374
375
376
377
378
379
380
381
382
383
384
385
386
387
388
389
390
391
392
393
394
395
396
397
398
399
400
401
402
403
404
405
406
407
408
409
410
411
412
413
414
415
416
417
418
419
420
421
422
423
424
425
426
427
428
429
430
431
432
433
434
435
436
437
438
439
440
441
442
443
444
445
446
447
448
449
450
451
452
453
454
455
456
457
458
459
460
461
462
463
464
465
466
467
468
469
470
471
472
473
474
475
476
477
478
479
480
481
482
483
484
485
486
487
488
489
490
491
492
493
494
495
496
497
498
499
500
501
502
503
504
505
506
507
508
509
510
511
512
513
514
515
516
517
518
519
520
521
522
523
524
525
526
527
528
529
530
531
532
533
534
535
536
537
538
539
540
541
542
543
544
545
546
547
548
549
550
551
552
553
554
555
556
557
558
559
559
560
561
562
563
564
565
566
567
568
569
569
570
571
572
573
574
575
576
577
578
579
579
580
581
582
583
584
585
586
587
588
589
589
590
591
592
593
594
595
596
597
598
599
599
600
601
602
603
604
605
606
607
608
609
609
610
611
612
613
614
615
616
617
618
619
619
620
621
622
623
624
625
626
627
628
629
629
630
631
632
633
634
635
636
637
638
639
639
640
641
642
643
644
645
646
647
648
649
649
650
651
652
653
654
655
656
657
658
659
659
660
661
662
663
664
665
666
667
668
669
669
670
671
672
673
674
675
676
677
678
679
679
680
681
682
683
684
685
686
687
688
689
689
690
691
692
693
694
695
696
697
698
699
699
700
701
702
703
704
705
706
707
708
709
709
710
711
712
713
714
715
716
717
718
719
719
720
721
722
723
724
725
726
727
728
729
729
730
731
732
733
734
735
736
737
738
739
739
740
741
742
743
744
745
746
747
748
749
749
750
751
752
753
754
755
756
757
758
759
759
760
761
762
763
764
765
766
767
768
769
769
770
771
772
773
774
775
776
777
778
779
779
780
781
782
783
784
785
786
787
788
789
789
790
791
792
793
794
795
796
797
798
799
799
800
801
802
803
804
805
806
807
808
809
809
810
811
812
813
814
815
816
817
818
819
819
820
821
822
823
824
825
826
827
828
829
829
830
831
832
833
834
835
836
837
838
839
839
840
841
842
843
844
845
846
847
848
849
849
850
851
852
853
854
855
856
857
858
859
859
860
861
862
863
864
865
866
867
868
869
869
870
871
872
873
874
875
876
877
878
879
879
880
881
882
883
884
885
886
887
888
889
889
890
891
892
893
894
895
896
897
898
899
899
900
901
902
903
904
905
906
907
908
909
909
910
911
912
913
914
915
916
917
918
919
919
920
921
922
923
924
925
926
927
928
929
929
930
931
932
933
934
935
936
937
938
939
939
940
941
942
943
944
945
946
947
948
949
949
950
951
952
953
954
955
956
957
958
959
959
960
961
962
963
964
965
966
967
968
969
969
970
971
972
973
974
975
976
977
978
979
979
980
981
982
983
984
985
986
987
988
989
989
990
991
992
993
994
995
996
997
998
999
999
1000

ՀՀ Ազգային գրադարան



NL0227201

43.251